

## «ՍԻՐՆ» Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տեղւոյս ազգայիններէն Մ. Թումայնան երկու հարցումներ ունի, յշուած Խմբագրութեանս, առաջինը՝ զոյց ճիշդաւորում։ —

Ա) Միայն մեր եկեղեցին յատուկ է Անդասանայի արարողութիւն կատարել։ Եւ յետոյ, ինչո՞ւ Անդասանան չենք կատարեր Խաչվերացէն մինչև Տեառնըդառաջ երկարող 5 ամիսներու ընթացքին։

Բ) Ինչո՞ւ եկեղեցիներու խորանները միշտ գէպի Արեւելք կը նային։

Ա) Առաջին հարցումին առաջին կէտին կը պատասխանինք մէկ բառով միայն — Այս Գալով հարցումի միւս կէսին, արարողութեան անունն իսկ կը յայսէթէ ան կը կատարուի անդերուն — մշակուած, ցանուած — բերքերու առատութիւնը հայցելու համար Ամենակալէն, ինչպէս որոշ կ'երկի երրորդ բաժնին մէջ, ուր կ'օրինուին երկիրս, անդասանա և ամենայն պտղաբերութիւնը առաւոյս։ Արդ, նկատելով որ Սեպտեմբերի կէսերուն տօնուող Խոչվերացի առեն կառերը հաւաքուած ու վարուանի շրջանը աւարտած կ'ըլլա, մեր եկեղեցին կը դադրեցնէ կատարումը այդ արարողութեան մինչև Տեառնըդառաջի նախառանակը, այսինքն կէսերը Փետրուարի, երբ նշենիները իրենց առաջին ծիլերով կ'աւետեն մօսիկութիւնը գարնան եղանակին։ Նկատելի է որ Անդասանան կը կատարուի ամենէն յանախակի կերպով Եինանց շրջանին, երբ պատւզներ ետեւ ետք կը հասունան ու հունձքի օրերը կը հասնին։

Բ) Արևելքը, վազիմի գարերէն սկրաեալ, գրեթէ բոլոր ժողովութիւններու մօս նախապատիւ եղած է չորս կողմէրէն, որովհետեւ հանգէ է որ իր ծագումը կ'առնէ երկրագունդին լուս ու ջերմութիւն թերող արեգակը։ Հրէից մօս ալ Սինակոնիները միշտ գէպի արևելք կը նային, եկեղեցիներէն, երուսաղէմի մէջ բացառութիւն կը կազմէ միայն Ֆրանչ իսկամններու Ս. Փրկիչ Մայր եկեղեցին, որուն խորանը կը նայի հիւսիս - հիւսիս - արեգացմատեան ուղղութեամբ։

## ԱՊՐԻԼԵԱՆ ՑՈՒՇԱՏՈՒ

Ստորիմահայ գաղուրը այս տարի եւս, առանց յարանուանական կամ կուսակցական խորութեան, արժանաւորապէս նեց տարեդարձը Ապրիլեան հայացինց նզեռնին։

Տուած ըլլալով որ Ապրիլի 24ը այս տարի գուգաղիպած եր ըստ Հին Տոմարի Աւազ Աւրբարին, ուր չեր կտրելի մատուցանել Ս. Պատագ, ժողովուրդին մէկ մասը առաւօսեան ժամը 8.30ին իջաւ խաչի ճանապարհին վրայ գտնուող Հայ - Կարաղիկէ եկեղիցին, ներկայ ըլլալու համար մատուցուած Ս. Պատագին, խօսուած խարոզին եւ կատարուած նոգենիանգիստին։ Փակ հայկական խանուրներու մուտին կպցուած նինգ լեզուներով յայտարարութիւններ կը բացաւէին իմաստը գործադույին։

Աւարողութեանց աւարտին կազմուեցաւ երկարածիկ բափոր մը, բայկացած բաղաժին բոլոր հայ սկառուտական խումբերէն եւ արենյուներէն եւ ամեն տարիք, սեռ ու դասակարգ իր մէջ հաօսուող ստուրարիւ հայութենե։ Հին Քաղաքի նելլիկի փողոցները խնողուած էին Զատկական տօներու առիրով բաղասկ գտնուող բազմազգի ուխտաւորներով։ Քիչ առաջ տակաւին հոնկէ անցած եր Յունաց բափորը, խաչերը բարձած ուղղուելով խաչելութեան Մբավայրը՝ Գողգորա։ Բափորը կ'առաջնորդէր Լատինաց վանիի բարապաններէն մին, որուն ետեւէն շորս պարմանութիւնը կը կէին իր ծոցին վառ ծաղիկներ գոցաւորած զորգ մը, որուն ետեւէն շորս երթասարդներ բարձած էին մեր անքաղաքական նախառական կողմէ իր կարգութիւնը անդասանական կամ ամփոփուլ սկիեպատ մօսուկ մը։ Հայ - Կարաղիկէ յարանուանութեան կրօնապէս Գերյարգիլի Տ. Յովակի Ս. Վրդ. Շատարեւեան բափորին զլուխը անցած, նոգեւոր մելլիդիներով ու ցեղասպանութիւնը դատապարտող եւ մեր արդար իրաւունքներուն պահանջը բանածեւող լոգունցներով կը յառաջանար։ Բազմաբի եւ բազմալիքու էին նոյն խոր պատասխերը, որոնց կտրցին էին նկանները Պոլոյ մէջ անցնող Հոկտեմբերէն ի վեր արգելափակուած Ս. Աւխտիս Միաբան Հոգօ. Տ. Մանուկ Վրդ. Երկարեանի, անոր ազատածակումբ պահանջող յայտարարութիւններ